




Լուսարարապետ Սրբազամը կը Դասախօսէ

Երուսաղէմացի Հայոց Բարեսիրական Միութեան մորակազմ Վարչութեան եւ Մշակութային յամձմախումբի հրաւերով, Ս. Աթոռոյ Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեան դասախօսեց "Հայ Եկեղեցին" միւթին շուրջ, Ուրբաթ, 27 Սեպտ. 1991:

Յամձմախումբի ամուսնով Պր. Արամ Խաչատուրեան մերկայացուց օրուայ դասախօս Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեան, որպէս փորձառու, մուխրուած, պատրաստուած եւ բազմալեզու հոգեւորական:

Լուսարարապետ Սրբազամ Հօր Դասախօսութիւնը կը բաղկանար երկու գլուխներէ:

Առաջին բաժինը մուխրուած էր ընդհանուր եկեղեցւոյ Պատմութեան: Ամերադարձաւ Կաթուիկ եւ Ուղղափառ եկեղեցիներու ամեցեալի, եկեղեցական կամոմադրութիւններու եւ Համաշխարհային եկեղեցիներու Խորհուրդին (որոնց կեդրոնը Ժմեւ կը գտնուի) եւ ըսաւ որ Հայերն ալ իրենց գործօն ու ազդեցիկ դերը կը բերեն Խորհուրդին (Էքումենիք) գործունէութիւններուն: Ծեշտեց որ Կաթուիկ եւ Ուղղափառ եկեղեցիները չեն ընդունիր ամբատ եկեղեցական շարժումներ, եւ այն եպիսկոպոսները որոնք չեն հմազանդիր եկեղեցւոյ ընդհանուր Հոգեւոր Պետին կը մզովուին եկեղեցւոյ Գերագոյն Ատեանի կողմէ:

Սրբազամ Հայրը յիշեցուց որ Հայերը առաջին ազգն էին որոնք 301 թուականին Քրիստոնէութիւնը ընդունեցին որպէս պետական կրօն, Տրդատ Գ. Թագաւորի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչի օրօք:

Սրբազամ Հայրը ըսաւ որ Հայերը մասնակցած են Քրիստոնէական եկեղեցւոյ երեք Տիեզերական ժողովներուն, Նիկիոյ (325), Կ. Պոլսոյ (381) եւ Եփեսոսի (431): Հայ եկեղեցին, Ասորի, Նոբովպացի եւ Ղպտի եկեղեցիներու հետ միասին չէ ընդունած 451թ. Քաղկեդոնի ժողովի որոշումները:

Հիմնգերորդ դարուն Հայերը ունեցան իրենց Ոսկեդարը: Հայ գիրերու գիւտով Աստուածաշունչը Յունարեմէ եւ Ասորերեմէ Հայերէնի թարգմանուեցաւ, եւ մեր եկեղեցին վերելք ապրեցաւ:

Սրբազամ Հայրը ամերադարձաւ մաւ 451 թ. Վարդամանց պատերազմին, զոր Քաջմ Վարդամ եւ իր ընկերները մղեցին վասն Հաւատոյ եւ Հայրենեաց: Եւ ըսաւ որ մեր պատմութեան մէջ մենք ունեցած ենք շատ մը Վարդամանցներ: Ներկայ դարու մեր պատմութեան մէջ ատոր կենդանի ապացոյցն է Սարդարապատի ճակատամարտը, որ տեղի ունեցաւ 1918 թ. Մայիսին:

Սրբազամը իր դասախօսութեան մէջ ամերադարձաւ Հայ եկեղեցւոյ կարեւոր դերին թէ՛ Մայր Հայրենիքի եւ թէ սփիւռքի մէջ: Ծեշտեց եկեղեցւոյ դերը եւ օգտակարութիւնը հայապահպանութեան համար: Ան ըսաւ որ մերկայիս մեզի կը սպաւնայ սպիտակ ջարդը որ աւելի զօրաւոր կերպով կը հարուածէ քան կարմիր ջարդը (արիւնալի տարիները որ Հայ ժողովուրդը ապրեցաւ 20-րդ դարու առաջին քառորդին): Գոհունակութիւն յայտնեց որ եւրոպայի, մասնաւորապէս Ֆրանսայի մէջ Հայ երիտասարդութիւնը այսօր աւելի կապուած է Հայ եկեղեցիին, Հայերէն կը խօսին եւ ամէն կերպ ջանք կը թափեն պահպանելու ազգային բարքերը, աւանդութիւններն ու մշակութային հարստութիւնները:

Սրբազամ Հայրը ըսաւ որ դասախօսութեան օրը կը համընկնի Ամենայն Հայոց Կաթուիկոս Վազգէն Ա.ի գահակալութեան 36-րդ տարեդարձին: Իր ուրախութիւնը յայտնեց Հայրենիքի անկախութեան հռչակման (23 Սեպտ) առիթով, եւ ըսաւ որ ամոքն որոնք Հայրենիք այցելելու առիթը չեն ունեցած, հարկաւոր է որ առիթն օգտուին, երթան եւ այցելեն Հայաստան, հրմուին մեր լուսաշող քաղաքամայր Երեւանով եւ այցելեն Ս. Էջմիածին եւ ստանան Վեհափառ Հայրապետի օրհմութիւնները:

Դասախօսութեան աւարտին Սրբազամ Հօր ուղղուեցան հարցումներ, որոնց շատ սիրելի Սրբազամը լայն լուսարարութիւններ տուաւ:

Փակման խօսքով Պր. Արամ Խաչատուրեան Միութեան Վարչութեան եւ ամերամներու կողմէ խորին շնորհակալութիւն յայտնեց Լուսարարապետ Սրբազամ Հօր, որ հակառակ իր բազմազբաղութեան, սիրով ընդունեց Ե.Հ.Բ.Մ. վարչութեան հրաւերը:

Պր. Արամ շնորհակալութիւն յայտնեց մաւ Պր. Սահակ Գալայեանին որ Սրբազամ Հօր հետ մէկտեղ աշխատեցաւ, յամձմարարուած եկեղեցական կտորները ձայներիզի վրայ առաւ եւ դասախօսութեան ընթացքին ունկնդրելի դարձուց բոլորին:

Ա.Խ.